

այն արիւնը, այնչափ արիւնը։ Դիակունք փողոցաց մէջ, դիակունք դրանց ետեր, ամեն զին զիակունք։ Ո՞հ, անտարակոյս, յանցաւորք էին այդ մարդիկն որ բռնեցին ու սպաննեցին։ Եղեռնագործ էին այդ կանացք՝ որ մէկ ձեռքով օղին բաժակաց մէջ կը լեցնէին և միւսովը տանց մէջ քարտաձէթ կը հոսեցնէին։ Աակայն նախանձայուղութեան եռանդին սկիզբը չէ երբեք խարուած մարդ։ Արդեօք բոլոր սպաննուածները յանցաւոր էին։ Բայց և այնպէս բոլոր այդ պատուհասներուն տեսարանը, ըստ արժանւոյն կամոչ, միշտ անգութէ է։ Անմեղքն՝ արդարութեան վրէժինդիր ժամանակը կը տիսրին։ Ո՞հ, այո՞ւ բարիդ այս ատօնն հանդիսատէ, անզորը՝ ինչպէս կոռուի դաշտ մը՝ յաղթութեան յաջորդ օրը։ Խաղաղ՝ ինչպէս գիշերն ու գերեզմանը։ Ահաւոր խոնջութեամբ մը ընկճեալ ենք։ Արդեօք ելլենք պիտի այս ստուերէն և այս անզգայութենէն։ Բարիդ, ձանձրացած, ընկճած, անցեալէն տիսրութեամբ միտքը մէկ դի կը դարձնէ, այլ չհամարձակիր աչքերն առ ապագայն տանելու։

Պ Ա. Ղ Ե Ս Տ Ի Ն

(Տես երես 117.)

Ի. — Երուսաղեմ և իր շրջակայքը։

Երուսաղեմաց վրայ խօսած ժամանակնիս չենք կրնար լոելեայն անցնիլ Քրիստոսի Զարչարանաց կամ խաչի Ճանապարհը. այսինքն այն ճամբան ուսկից քալեց Յիսուս սկսեալ Պիղատոսի տունէն մինչև ցԳողգոթա։

Նախաչքի զարնողն Պիղատոսի տուննէ. որուն աւերակները զեռ ինչուան հիմա կեցած են. և մարմարեայ անդաստակը ուր կը նստի հիմա Երուսաղեմի քաղաքապետը։ Անեղծ մնացած

է այն սանդուղը, որոց քով հագուեցուցին Յիսուսի քղամիդ կարմիր վշէ պսակով պսակեցին։ Կը տեսնուի գարձեալ այն կամարը, ուսկից Պիղատուցուցուց ժողովրեան զՅիսուս՝ զանելէն և վշով պսակելէն ետքը, և ուր ըսաւ Անա Այրի։ Հարիւր քայլ հեռաւրութեամբ Աստուածածնայ ցաւոց Եկեղեցին կայ. ուր կը պատմուի թէ հանդիպած ըլլայ Աստուածածին իր Որդւոյն՝ մինչ խաչն ուսն առած կ'երթար։ — Աւելի հեռու Սիմոն կիւրենացին օգնեց Յիսուսին տանելու չարչարանաց գործին։ — Մերձաւոր ուրիշ ճամբայմը, յորում մէկ կողմը կը բնակէր աղքատն Ղաղարոս, և միւս կողմը մեծաւունը, կը զարթուցանեն 'ի մեզ աւետարանին զեղեցիկ առակը։ — Մեծաւուն տունէն ետքը կը ցուցուի այն տեղն, ուր տեսնելով Յիսուս զկանացաւ կու լան իր վրայ, ըսաւ. « Դատերք Երուսաղեմի, մի լայք 'ի վերայ իմ, այլ լացէք, և այլն »։ — Ետքը կը տեսնուի վերոնիքայի տան տեղը, այն բարեպաշտ կնկան, որ սրբեց Յիսուսի քրտինքը. ետքը դատաստանական դուռը, որ Գողգոթա կը տանի, ուր կը լմնայ Զարչարանաց ճանապարհը, որ մօտ մշոն մը երկայնութիւն ունի։

Երուսաղեմ քաղաքը լի է քրիստոնէական կրօնից ուրիշ զարմանալի յիշատակներով։ Հայք մատուռ մ'ունին Աննա քահանայապետին տանը տեղոյն վրայ, ուր տարին զՅիսուս Զիթենեաց պարտիզէն։ — Աննա քահանայապետին տունէն քիչ մը հեռու քաղերին արևելեան կողմը բոլորովին կործանած Եկեղեցի մը կայ, Սիմոն քարիսեցւոյն տանը տեղոյն վրայ շինած։ — Յիշելու ենք նաև Աստուածածնայ մօր Մըրուհոյ Աննայի վանքը. Պետրոսի բանտը Գողգոթայի մօտ, որուն պատերն միայն մնացած են. Զերեթեայ տունը, ուր հիմա Յունաց մեծ Եկեղեցի մը կայ. Մարկոս Աւետարանչին մօր Մարիամուտունը, որոյ վերայ Ասորւոց Եկեղեցի մը շինուած է պղտի, մութ, և անշուք. վերջապէս Յակոբայ Առաքելցն մարտի.

ըսութեան տեղը, ուր ազգային վանք մը և եկեղեցի կայ: Վանքը այն աստի- ճանի մեծ է, որ մի և նոյն ժամանակ կրնայ հարիւրաւոր պանդխտաց տեղ մատակարարել: Մեծ է նոյնպէս և ե- կեղեցին և ճոխ կերպով զարդարած, և կը բարձրանայ ճիշտ այն տեղւոյն վը- րայ՝ ուր Յակոբոս Առաքեալ զիսատե- ցաւ:

Ի բաց առնելով մինչև հոս նշանա- կած և ուրիշ մէկ քանի հասարակո- գուտ շէնքերն, Երուսաղէմի՝ վրայէ վը- րայ դիզուած, ճամբու վրայ պատուհան չունեցող և նեղ ու մթին ճամբաներով իրարմէ զատուող տուներն տիսուր տե- սարան մը կ'ընծայեն ճանապարհորդին: Ունի վաճառանոց մի որ կամարաձեն շի- նուած է. բայց կրպակներն և մէջի նիւ- թերն ամենալսեղճ. և Երուսաղէմի մէջ միայն այս տեղն է, ուր աւելի կենդա- նութիւնը կը տեսնուի: Վասն զի՞քադրին ծայրի թաղերն ամեննին անկենդան են. կան թաղեր որոց մէջ ճանապար- հորդն կը ընծայ բոլոր օրը պարտիլ առանց մարդ մը տեսնելու: Երուսաղէմայ բնակ- չաց մէջ անշուշտ Երրայեցիք աւելի փայ- լողն պիտի ըլլան. բայց ինչպէս բոլոր արևելք՝ հոս ալ նմանապէս քաշուած առանձին թաղի մը մէջ կը բնակին Աղքանց գրան մօտ գէպ'ի հիւսիսակող- մը: Թէպէտ տուներնին ամենալսեղճ երեսյթ մ'ունի, բայց ինչպէս ընդհան- րապէս ամեն տեղ, նոյնպէս հոս ալ ա- մենէն հարուստն իրենք են: Բայց խո- հեմութիւնը կը ստիպէ ամեն ունեցած- նին ծածկել և կենդանութեան ցոյց շի- տալ՝ որպէս զի նախանձու և ատելու- թեան առիթ չըլլան տեղացւոց: Եւ ահա ասոր համար է որ ժողովրդանոցնին ալ պղտի և անզարդ է:

Իրաւցընէ խեղճ տեսարան մ'է դաւ- թի և Սողոմոնի քադրին մէջ զտնուիլ, յիշել իր փառաց և զօրութեան ժամա- նակներն, և տեսնել միանգամայն իս- րայէլի որդիքը, մեծ նահապետի մը սե- րունդքը որ կու լան և կը հեծեն իրենց հայրենեաց մէջ:

Այլ մենք քաղաքամէջը թողլով, ե- թէ ուղենամք Սիոնի դռնէն՝ որ համա- նուն լեռը կը տանի՝ պարըսպէն գուրս ելլել, և Երուսաղեմի անմիջապէս շըր- ջակայքը պտըտիլ, կը հանդիպիմք, նախ բերսաբէի աւազանին, որ ա- ռանց ջրոյ լայն և խոր փոս մի է: Յե- տոյ կը տեսնեմք դիմացնիս Սիոն համ- բաւաւոր լեռը. բայց ինչպիսի փոփո- խութիւն. այն տեղն որոյ անուամբ կո- չեցաւ նոյն ինքն Երուսաղէմ, այսօր աւ- երակներով ծածկուած է, որոց մէջ հազիւ կը գտնուին, և այն օգնութեամբ Ս. Գրոց, Գաւթի յիշատակաւ նուիրա- կան տեղերն: Կերպարանափոխ եղան այն տեղուանքն, ուր բնակեցաւ Դա- ւիթ, իր որդիքն և յաջորդներն: Փո- խուեցաւ այն բլուրը՝ ուր երկրպագեց Մարգարէն Յաւիտենականին, ուր եր- գեց իր գովութիւններն, կարդաց օգնու- թիւնն, հոչակեց հրաշալիքներն, և ուր մարգարէացաւ իր մահը: Այս Դաւիթ այս լերան վրայ ունեցաւ այն ամեն գե- րազանց ներշնչութիւններն, և հոն հանգ- չեցաւ: Դարձեալ հոս կերաւ Յիսուս յետին Զատիկը, հոս հաստատեց սըր- բոյ հաղորդութեան խորհուրդը. հոս երևցաւ աշակերտաց յետ յարութեան, և հոս իջաւ Հոգին Սուրբ Առաքելոց վը- րայ. բայց այս ամեն տեղուանքն հիմա ուրիշ բան չեն ներկայացներ բայց եթէ աղէտից պատկեր և աւերակաց կոյտ մը:

Սիոն լեռը Պաղեստինու ամենագե- ղեցիկ զիրք ունեցող տեղն է. ասոր վրայէն անարգել կը տեսնուի Երուսա- ղէմիր մղկիթներովն և շէնքերովն: Թէ- պէտ տօթակէզ և գունատ երեսյթ մ'ու- նի, բայց չիկայ աշխարհիս վրայ ուրիշ լեռ մը՝ որուն պատմութիւնը այնչափ դարերէ ետքը կրօնից և քրիստոնէա- կան եկեղեցւոյ պատմութեան հետ կա- պուած ըլլայ:

Այս լեռը պսակող բազմաթիւ յի- շատակարաններէն զրեթէ ամենքն ալ անհետացած են, և միայն ումանց աւե- րակներն մնացած. և են.

Ա. Կայիափայի տունը. Այս այն

տեղն է ուր բերաւեցաւ Յիսուս Աննայի տունէն, և հոս կրկին և կրկին ուրացաւ Պետրոս զթիսուս :

Բ. Դաշրի գերեզմանը . որ մինչև Առաքելոց ժամանակ անեղծ մնացած էր, և ժողովուրդը մեծարանօք կը յարգէր . ինչպէս յայտնի է Պետրոսի խօսքէն¹:

Գ. Վերնատունը . Ս. Հեղինէ հոս եկեղեցի մը շինել տուեր և գեղեցիկ զարդերով զարդարեր էր: Բայց Սառակինուք կործանեցին զայն, և ետքը Սանկիա՝ Սիկիլիոյ թագուհին ատրկի զօրութեամբ նորէն կանգնեց և ընծայեց Ս. Երկիրը գանուող միսախնարաց: 1560 թուականին Հագարացիք տիրելով երուսաղեմի, մզկիթի փոխեցին այն եկեղեցին:

Վերնատունը երկու յարկէ կը բաղկանար. վարինը երկու սենեակ ունէր. որոց մին քսան և չըրս քայլ երկայնութիւն և վեշտառան լայնութիւն, միւսը քսան և երկու քայլ երկայնութիւն ու չորեքտասասն լայնութիւն ունէր: Երկրորդ յարկը միւս յարկին նման երկու մեծամեծ սրահներ ունէր, որոց միոյն մէջ հաստատեց Յիսուս սրբոյ հաղորդութեան խորհուրդը, իսկ միւսոյն մէջ որ կից է առաջնոյն, ժողոված էին Առաքեալք երբ Պենտէկոստէին օրը իջաւ վրանին Հոգին սուրբ:

Վերնատունը թէ անոր համար արժանի է մեր յարդանաց՝ իրը զի քրիստոնէական Զատիկը առաջին անգամ հոն կատարեցաւ, և թէ ուրիշ շատ գեղեցիկ յիշատակաց համար որ կը կապեն մեր սիրտը այն տեղոյն հետ, և կը պահանձեն մեր յարդանակն և մեծարանքն: Յետ յարութեան հոս շատ անգամ երեցաւ Յիսուս իր աշակերտներուն. հոս ձեռնադրեցան առաջին սարկաւագունք. հոս կատարեցաւ եկեղեցական առաջին ընդհանուր ժողովը, որոյ նախագահ բաղմեցաւ Ս. Պետրոս գալով՝ ի Հոռովայ, և հոսկէց յրուեցան աշակերտք քարոզելու ընդ ամենայն երկիր:

¹ Կործք Առաք. ԴԼ. Բ. 29.

Սիոն լերան սաքը, զրեթէ հարխւ քայլ հեռու այն ծառէն որիսայեայ սղոցուելուն տեղը կը նշանակէ, չորցած և արեգակէ տոշորած դաշտի մը մէջ, կը տեսնուի Սելովամայ աւազանին մուտքը: Այս աւազանը որ յիշուած է Հին և Նոր կտակարանաց և Խաչակրաց պատմութեան մէջ, հաւասարապէս յարգելի է թէ Քրիստոնէից թէ Հրէից և թէ Մահմետականաց: Բայց քրիստոնէական կրօնից այնչափ մեծարանաց պատճառն այն է, որ այս աւազանը հանգիստան եղած է մեծ հրագի մը: Յիսուսի ծնէ կոյր մը տեսնելով, թքաւ գետին և թուքը կաւին հետ խառնելով, քսեց կուրին աշքերուն և ըստաւ. « Երթ լուայաւազնին Սելովամայ. չոքաւ, լուացաւ, եկն և տեսանէր »:

Աւազանին մուտքը արևելք կը նայի: Քարէ սանդուղ մը երկու բարձր պատերու մէջ շինած, կը տանի նուիրական աւազանը. որուն ամեն օր պանդուխուներ այցելութեան կու դան, և ծունը դնելով եղերաց վրայ կ'աղօթեն: Բուն աւազանը լայն կամարի մը տակէ, որուն յատակը անտաշ քարերու կտորներով ձեացած է. իսկ վերին մասը կանոնաւոր յղկած քարերէ: Յատակը մամուով և բաղեղով պատած է. և զինքը կենդանի բռնող աղբիւրը երեք օրը մի անգամ կը վազէ:

Սելովամայ աւազանը թէպէտ ամեն ազգաց մեծարանաց և կրօնից յիշատակներով պատած է, բայց արտաքին պիտոյից ալ կը գործածուի: Շրջակայնակիչք հոս կու դան իրենց լուացքը լուալու և իրենց սափորը կարկառելու այն դոյզն ջրոյ հոսանաց՝ որ անվրէպ ամեն երեք օր կը բխէ ժայռէն:

Սիոն լերան դիմացը դէպ 'ի հարաւակողմը վրան աւերակներով բյրակ մը կայ, որ կ'ըսուի թէ կայիփափայի գեղին մնացորդքն ըլլան. կը կոչուի այս տեղը բլուր Զար խորհրդոյ. վասն զի հանքահանայք, գալիքը և փարիսեցիք խորհուրդ ըրին մեռնել զթիսուս: Շարսնակելով մեր ճամբան ընդ ափափայս դէպ արևմուտք, հին գերեզմաններուն

Կը հասնիվք, որոնք ժայռի մէջ փորուած են, և իրապէս անոնք են որոց վրայ խօսած է Նեեմի: կը տեսնուին հոն քաշնի մը գրուածքներ երբայերէն կամ յունարէն լեզուաւ. և սրբոց քանի մը նկարներ գրեթէ բոլորովին եղծեալ:

Համբաւաւոր է այս հավիտը Մողոք չաստուածոյն ընծայուած հեթանոս և ովիզծ պաշտամանց համար. անոն գար շելի, որուն շատ անգամ ծնողը կը զենուին իրենց որդիվը և կը մաշէին բոցոյ մէջ, ինչպէս կը կարգամք թագաւորաց գրքին մէջ: Անմեղ զենելոց աղաղակը, և թերեւ աւելի ծնողաց սրտին խայթը մարելու համար, ամպարիշտ չաստուծոյն պաշտօնեայքը գործի մը կը հնեցընէին երբայական լեզուաւ թիւր ըսուած, ուսկէց ետքը այն տեղը ուր այս զոհերն կ'ըլլային թորեր ըսուեցաւ: զերութենէն դառնալէն ետքը, երբայեցիք զարհուրանօք կը նայէին այն տեղաց վրայ, յիշելով հոն գործուած գարշութիւններն. ուստի այն տեղն աղբւես ըրին, և կենդանեաց ոսկորոտիքը և չարագործաց մարմինը կը նետէին հոն: իսկ ժանտախտը արգիլելու համար, որ այս նիւթոց փոտութենէն կը նար պատճառել, կրակով կը մաշեցընէին զանոնք, որ ստէպ կը վառէր հովտին մէջ, ուստի այն տեղն զեհեան ըսուեցաւ:

Զար խորհրդոյ բլրան մէջ տեղուանքն, գետնոյ անձուկ լեզուի մը վրայ, դեռ մնացած են քառակուսի մեծ շէնքի մը աւերակներ: Այս շէնքը կը գտնուի Ակեղդամա ըսուած տեղոյն վրայ, որ կը նշանակէ գեօդ արեան, վասն զի ճիշդ այն գետինն է զոր քահանայք գընեցին Յուդային ետ գարծուցած մատնութեան ստակով, և սահմանեցին գերեզման օտարաց:

կը շարունակուի:

ՀԻՆԴ ՇԱԲՈԹ ՕԴԱԳԱՐԿԻ ՄԷՋ
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ ԵՐԻՑ ԱՆԴՎԻԱՑԻՈՑ
ՏԱՓՐԻԿԵ:

(Տես երես 124:)

Գլուխ իէ.

Բառականուրեան եղանք. — Գաղղիացի հեղինակի մը երևակայական գաղափարներ. — Երեղազարդ երկիր. — Ատամովայի թագաւորութիւններ. — Սրիք ու Պրրոդինի քննուրիները Պարրին քննուրեանցը հետ չաղկապեալ. — Ատամովիկայի լերինք. — Պրենու զետր. — Խոլա քաղաքը. — Պածելեկ. Մանտիֆ լեռը:

Մեր ուղեղորները ճամբայ եղելէն ետև՝ մեծ երագութեամբ քալեցին. կը փութային այն անապատէն հեռանալու որ քիչ մնացեր էր իրենց այնքան չարաշուք պիտոր ըլլար:

Առաւատեան ժամը ինն քառորդ անցած ատենները, բուսականութեան հետքեր սկսան տեսնուիլ. այն աւազէ ծովուն մէջ ծփացող խոտեր էին, որ ինչպէս եղաւ Քրիստափոր Գոլոմակոսին, ցամաքին մերձակայութիւնը կ'ազգէին. կանաչ տունկեր ինչպէս թէ վախով տերևնին կողին մէջէն կը ցուցընէին, կոպիճք որ հետզհետէ մեծնալով այն ովկիանոսին մէջ ժայռեր պիտոր փոխուէին:

Ցած բլուրներ հորիզոնին վրայէն ելեէջ կը խաղային. իրենց կերպարանքը մառախզէն մթագնեալ՝ անստոյդ կերպով կ'որոշուէր. այսպէս կամաց կամաց անապատին միակերպութիւնը կը յնջուէր:

Տոքդորը խնդութեամբ այն նոր երկիրը կ'ողջունէր, և ինչպէս նաւաստի մը ՚ի դիտի, գրեթէ՝ ցամակ, ցամաք, կանչել կ'ուզէր:

Ժամ մը ետքը բուսաբեր գետինը աշացը առջին կը պարզէր, որու տեսիլը թէպէտ վայրենի գեռ ևս, այլ նուազ տափարակ էր, և ոչ այնքան մերկ, գոր-